

ԵՐԲ ՊԱՏՐԱՆՔԸ ԽՈՑԷ...

Երբ պատրանքը հոգիս խոցէ,
Քու յիշատակը պիտի զայ,
Ըստովանի խօսեր հծծէ,
Կամ ինձի հետ լուռ նեկեկայ,
Երբ պատրանքը հոգիս խոցէ:

Երբոր սիրու ամայանայ,
Քու յիշատակը պիտի զայ
Հին էջերը նորէն բանայ
Պայծառ կեանին մեր նեռակայ,
Երբոր սիրու ամայանայ:

Երբոր մուրը իջնէ նոգւոյս
Քու յիշատակը պիտի զայ,
Բերէ իրեն նանանչ մը լոյս,
Որ խաւարէն ան չըսոսկայ,
Երբոր մուրը իջնէ նոգւոյս:

Երբ վերջին յոյսը զիս լրիէ,
Քու յիշատակը պիտի զայ
Եւ բնեօրէն նոգիս զըրկէ
Մահուան սարսափին որ ան չըզգայ,
Երբ վերջին յոյսը զիս լրիէ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Օգոստոս 1949

Լոնտոն

